

ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԵՂԻՇԻ

ՔՆԵԿԵՆ Ի ԽՈՒԹՐՆԵԾԻՐՈՒԹԻՒՆ
(Հորուսական-Բնական)

Ց Զորբորդ՝ Օրիպառակութիւն ու մանց քաժամեն-
լոց ի նմիտ ուսխուէ:

Պատամագիրը գարենեալ ակիմանեսի դիրքով
մը կը սկի նկարագրել ներքին երկպառակութեան
պատճառած աղեղոքը բայց վիշտ մ'ունի. իւր
գործը յառաջ չ'երթար. մուսոյ ի հուսարէ:

Մի հարեւերս իւր մօն կը հսկնէ Հայոց Մարզ-
պահ, թէւ ի ները յայ գորովք զատ, այլ
արարտին դիրք մեռարեց զատ. Ասսակ կ'աշ-
խատի իւր մասին Դուռք բարորուած ամբասանու-
թիւններէն նըք զի՞ք արդարացրեն Միհրներսէն
կ'արախանայ մորպանին աւանդնենքութեան հա-
մար. անոր իւր ձեռահասաթ ենքն վիր հոստու-
ներ կ'ընէ (այսինքն՝ թագառորական թագ).
միսի թէ չ'հանր իրացն ինդրեսցէ թէ որպէս
քակունութիւն մարտանութեան ուսկան Հայոց. :

Պատամագիրը Ասսակին վիճակն ու ընթացքը
կը նկարագրէ թէ նշանակ կրցու զօրաւոր խումբ
մը կազմէլ. թէ և կերպեցականներէն, եւ զիւր բո-
լոր շնախանն (Ուրանի) պատամակցոց յուրացու-
թիւն. : Մարզպանին հնարքը, խօրպատութիւնը,
պատամակցը ուղարկութեան բարորակութիւնը կը պատմե-
րացընէ. Ասսակ Հայոց արարտին օգնութեան բո-
լոր դռները կը փակէ հնարքամբ խորենիքներն
ներու. : Ենոյ իւր կը յաջորդ Եղյուրեց ձեռնժափա-
նել. Ստորին Հայոց պատամակտ Մամիկնեան
Վասակի մը ձեռքով. : — Ետիս ոյս Ասսակ զայն
Վասակի իւր գործադիր ի մեծամայ շորեն, ուր
միաբանցիք երկրանն. : — «Մինչւ ուրքը
եպիփոնուանց (Յունաց) կը մտան եւ ուժացոց ի
նոցանէ, եւ զամենյան զօրն Յունաց յերկայու-
արա յութեան. : Բայց ի Հոներէն, որ գալախա-
ցած էին Վարդանին հետ (Նեղէց էջ 60), բոլոր
լունցն եւ գաւաշեց ազգին իւր կողը կը գտաէ. :
Վասակ իւր բոլոր պատամակութիւններուն տեղե-
կագիրն որը օրին ի հացած Միհրներսէն, «որ
զողեալ եւ թաքրուել էր ի քայլաց Փայտակա-
րան. : Ասսակի Փայտակարան ի հոսկորդի իւր
խոմքի եւ կը գարձարակի խոտուամերով. Աս-
սակ քաջալերուած կը բաղմապուէ իւր գործու-
ներութեան եռական աղբ. այս իսկ ի խօսար իւր երկու-
եղորդորինները (Բարդէն եւ Բարիի), որք Վարդա-
նի կաւակից էին, մասնեւ. «Գործոց եւ եցոց վանձ
նոցոց յարբունիս, եւ եւս իշխանութեան չ վիրոց իւ-
նաց նոց, մրգեան եւ ներ շնան յաշունքն մը չ'է
այլ գործիք անդրէն, : Մարտակեացներն ալ հան-
գիս շնչուաց. ըստ ինչ որ կրտք. երկրին բո-
լոր գաղանիքը պարզեց Պարսից աշշւ. : — «Եւ զոր
իւր ոչ դիտէին անօրէն հերթանոսքն իննացցա-
ներ նոցան».

Միհրներսէնի բոլոր յայոց Մարզպանի վայ
կենդրուացած եր, երբ վճռական վայրկանը կը մօ-

տենար. Հայքը Վարդանի հրամանատարութեամբ
պատրաստուած էին. Միհրներսէն սուկումով կը
լու թէ «ասից ու լունուան հուրու հայքը վե-
նուած են իրեն դէմ. Վարդանի բանակին եւ ռազ-
մագիտական ամէն հնաբըներուն, ամէն շարժում-
ներուն կը հետաքրքրուի Միհրներսէն, եւ իւր
բանակը յանձնեալ Մուշկան Կմառաւառքարին
կը վերադառնայ «յերկին արեւելցու (ի Ցիրոն),
պատմուէ համար Ցագիկետիի «իւր հնարաւոր ի-
մասաւոթիւնն եւ զվասակայ խարեւյոց պատրաննն
այս այլթանացն եւ ապյուն. Ցագիկերոց զայրու-
թով կը լսարապատին պատմուածիւնը վասակի
նկամամար, եւ կ'երգնու. «Եթէ արգեսի անօրէնն
այս ի մձ պատերազմէն, մեծաւ անարգանօց տամ-
ընկել նման զամակի գանութեան մահուու».

Տ Հինգերորդ՝ Ցարձակունն Ալունելեալց:

Հ.քեղ գուազով մը կը սկի Պատմագիրն,
որ գնեթէ ամփորուած է այլ գլխին կառ-
կածող մը կայ իւր գիմաց՝ որ Պատմագիրն ամէն
եղանակին սկիզբն ուղղակի կամ անուղղակի դիտել
կու տայ թէ ունակութեան ի ինքն իւր պատմանեերուն:

Պատմագիրը Ալծն Վարդանի պատմասու-
թեան մասին այս տեղը մանրամասն տեղիկութիւն
կու այս. Ապարագնեալը՝ Արտաշատը կ'նշանակէ
իւր պայ զարտաքիլ. բատավինեալն տեղի
բարյաններուն. կատավինեալն արտավինեալն արտա-
վանիք, Արմիկնեալն գալ, Պարանիք, Ամառանիք,
Ալհեւանիք, Դմանանիք, Արշարունիք, Անեւ-
ացիք, Գննանիք, Գնունիք, Գարեղնակի, Գա-
րերնիք, Մանդակինիք, Ընձայիք, Ակնանիք,
Տաշցալը, Արտանետանիք, Հայ ախոսապետը,
Քշէնանիք, Ակեցիք, Տպրատունիք, Տշտունիք,
«եւ անմայն գործակալըն արբունիք իւրաքանչիւր
զօրքն հանդիւն.» կը հանձին «ի ուղան Արտաշ-
շունիք հանդիւն հանուու լունուու եւ վե հու-
ոյ, ընդ հեծեու եւ ընդ նուե-ոյ. Հան էր նաեւ
հայ ակիցականական թիւն, Ցուկէի Կաթողիկոսի
եւ կեւուն իւր երկու գիւղաւորութեամբ, Ցուկէի պատ-

մականիքն այսուղ երկար ճառի ապամեն
մը կը ցնէ. Ապարագնեալ իւր բանակը ուեւուրելու
համար ու միայն կը խօսի իւր եւ իւր ընհերակից-
ներուն յաջու գործուր յիշչցնելով. այլ եւ ըստ
պատերազմական կարգին զալ արանց զիշաւա-
կամանն երկուորէր առաջի նոցան... զբաշ նկա-
րագիրն Մակարայեցոց ընթեւնոյր ի լուկն ամե-
նեցուուն.»

Հայք պատրաստուած են արգէն, երբ Պարսից
բանակը կը հանձի «ի Հեր եւ ի Զարեւանդ
գաւառ», որուն գէմ առաջին յարձակումը կը
յանձնուած էնքնեւոր կամ ընթեւնուու. այլ եւ ըստ
բարյան իւր եւ յաշական կատարուուն մը ցու-
յալ ցույց զայն Ասսակ պատմական Հայոց առաջին
յալթմաթեաններան կը կեցաւ առարուիք. Ասսակ
պատմական արբունիքներուն սկրյուութեամբ
կ'եւուն երեց կը յորդորէ բանակը. Աքանչէլի
երկին յորդորական միանդամեյն պատմական
պէտք եւ նկատել Ասսակի պատմականուներուն,

ірзасиф аз պատմազրին շարադրածն ըլլոյ այն՝ զեւողդ դիմերուան մէջ կը խօսի եւ անմիջապէս Մկրտչութեան և Հազարդութեան հոգութքները քր մասակարարուին։ Ամէն դը խրախուսաւծ պատրաստ կը սպասի կամբի որւա արցարցին։

§ Վեցերորդ՝ բնդղիմանալն Հայոց պատերազմուն:

Սպիրոսկան կերպով չի սկսիր Պատմագիրն այս գլուխը. ոչ կարդաբառութիւնն, ոչ ալ դրուագ մ'ուշը. Պատմամաւորութիւնն կը դարձին իւրաքանչեղու միջնը. Վասիլի Տարեցենք իւրեւ կ'ելլեն. Մաշկան Նիւտուառուրու կը սկսի ճակատ յարցաբեր. բազմազարդ փիշերով կ'ամբացնէն բանակին յալապահաց մասու. ոչ ալ կը յարցուէ, կը իրախոսէ իւր զօրքերը. Պարսից Մասեան ուռներ ընթափ պէս ամբացած փիշերու մշջանդ, ուրիշ գունդերու հետ պատրաստուած է ընդդէմ Հայոց գործարարնեւ.

Արքի Վարդան եւս ասդին իւր բանակը շօրս
գունդի վկանածած հարող եւ նշանակու ձեռքերու
կը յանձնէն նկազմակցից օժանականներով. Տակառ
յի յաջարարութիւն ընտան եւ եւ դուռը դիմէ
յանդէնու Աւելոց ինքնին, — ո՞ւ Տակառ դեռու:

Երկու բանակներ սատակավէս կը բախին.
պատմագրին հայրագործի թշնամունքի մարդացա-
ռութիւն մ' ամի՞ն. Հայ այսուժիին անցած Տղմանի
վայսէն եւ Ազգանին յարձակուլ Մատենան գուն-
դին վրայ պատերազմ ամենէն չէկ պարագան է:
Զարագարն այսաշ յառաջցումը՝ Մոշշինին
ըստիր առիթ մը կ'ընծակի Հայոց անունի ի մեջ
փակելու իւր յառաջամարտիք գունդերով: Վար-
դան՝ ոչ սական անամերը, կը դորձէ պիտի վայր-
կանին. իւր արթական անշնչցումն աւելի եւս կը
որորցէք իւր դուռդը. այնպէս որ միշտէն ի մասու-
թի պատեական անդադար լիներ գործ գտանու-
թեան:

Գարնան ծաղկալից գաշտերուն վրայ նևկած փրաւադրութեան մեջ, դժանէնքու պատկեները յստակ դրազանմեն ի նա Պատամաքի բրչին: Հայոց կորաւուր մաներամանեարար կը յիշուի, որ «մահամառն լինի ամենայն հուզու եւ երեսուն ամպ այս»: Մուշկան ինիւսալաւուրութիւն կորաւուն աւելի ծանր է, «երեւ նույզ մնէն հուզու տօն և առ և այս», Այդ մեծ օրուան (451 Մայիսի 26, Եթ) պատերազման երես յայտնի է: «Բանզ ոչ եթէ կողզ եր՝ որ յայտ թեաց, եւ կոզմ եր՝ որ պարտեցաւ, այլ քաջք ընդ բան և եւել երեխն կողմանին ի պարտութիւն մատանցեցաւ: Հայոց պատերազմին յետու իրենց բրջ երը կ աստանանին: Պարսից զօրավարին վիշտը անթարքմանելի է ոչ մայս իւր կրած «եօթնա պատիկի» հարաւանին, այլ մանաւանի՝ պատերազմի մէջ ինչպէս ինչ մէջ պատաւութեարաք, համար, զորու անձնանէ աւելու թշտառուք:

իսկ Վասիկ "որ զանձն իւր ի մէջ գտանացն
թաքուցեալ ապեկցացանեցու, լըռուծ իւր բոլոր
ճարպիկութիւններուն մէջ, ալ չե կրնար երգում
ենրով կամ իսսուառմերով յուսաբրել թէ իւր
դրժանից հայ նախարարներն եւ թէ ընդդիմադիր
նախառներն

§ Եօթներուդ՝ Յերկարուսն իրացն խռվութեան:

"Այլ մարդկին Հայոց անվառահ Յաղութեան կազմութէ յեցյա հեղակ հրամաններոն՝ աւ եկի բա կը համարին լըստեած խոսաբառ կենաքը քան նկարուած պատահանքերու բնակութիւններ է իսկ խոսաբառ ան արքունիքու թշնամու անմասներէ ամունքներն եւ Աբասիքի թ անքարսիստ անտառներն ապաստան կ'ըն-

Ապասկ գտանք չունեն. կը սփսիկ նիւթա-
լաւարտ Պարակաստանին զոք է բերելու ընկածնե-
րաւուն զեւեցներու համար. Պարսից գունդը կը կաղ-
մարի ՝ իբրև զառաշինն, ու կը սկսին յառաջ խաղալ
ք մըջոց աշխարհին: Կապոյշ իւսն անձնաշիք է.
Գարքար ողոքանք եւ ինսուսում: Արշէն իրեց վար
ի իշնէն ՝ վասն երգանցնց, քանի մընկիններով:
ասոնք շըմայի կը զարուին եւ Մուշկան Վասակի
հորոցով ամեն կողմ կ'ապօստակէ. Տմբեաց
ամբականները քաջութեան կը գմբագիտ նայ-
իւսաղանաց քաջեր բուռն յարակնեմիգ մը
կը վասնգնն Պարսից գիրքը Տայոց ձորագաւառն
մէջ. Արարտին եղայուրն Հայոցնեկ, որ այ յար-
աւակումին կ'ապօստակէ, կ'իշնայ հն: Մուշկան
ի մեջնացնէ իւշ ծայրացն ընթացքն եւ դրան
Հրահանցներուն կը սպասէ, եր ասքին Արձախի
ամբականները գաշնակից Ճնկերու օգնութեամբ
կ'արցաւեն քաջանաց ահմաններուն վրայ: Մուշկան
յա գառն անականկարի համար Ապասկ կ'ամբա-
տանէ եւ իւր գունդերը կը գարճնէ գէց ի Տիւ-
րոն, ուր ՝ դրէք ցուցանէր յարբռունիս զամենայն
ասոդութեամբ, եւ զիսա գործոյն արկաններ զու-
պունում:

Յաջկերս լքուած իր ձեռնարկներուն մէջ
յուգէր եւ քննէր զվրիպամ անհանոն դորժյան .
Միշնէրեսէն, տեղակա ամէն բանի, խորհուրդ կու-
տայ ասոյգը բռն Հայոց զիւսաւորներէն իմանալ .
Տագիան կը համան . Հայոց Մարգարուսինքն կը-
մաննենք Ապարանիդ պարսկա . «որոյ իմանուա-
թինն ասած էր նոն Հայոց աստիճանին եւ պարծա-

կեց եր զօրավարին (*Կիւսարսուրու*) ի նմին պատեռաղիթ, ։ Սուշչան կը զգիռի Հոներու վրայ, որը իր դաշնակից Հայոց՝ թէրիքեր աւերա էին. Ճարայ պահէին կործ աւանում աւելի եւս կը արտամցնէն Յաղիկորու: Իսկ Վասակ՝ Հանճերք դիմաւոր քրիստոնէիքն, դուռը կը կանչուին:

Ապրուիլդ Հայաստան կու դայ, Հայ եկեղեցանենքն, մանաւանդ Ռշշունեանց Սահակ եպիկոսուն (իրք քաջ պարկաբառու) կը տեղեկահայ իրաց վիճակին եւ բայ այն կը տեղեկադրտ դրան:

Վասուկ շատ կամունի կը հասեի ի Տիրուն (451 Ամա): Եռիշխ-Օգոստոսու 4) ինքընին արդարացնելու, բայց ատեանը կը յետաձուուի միշչեւ եւ արհակասաց մանաւանը, որը հասե կը հասնին՝ յոյ երբու մասու ևս ուսու ուսու: (451ի վերըբք) «վասն զի կասունգ տաեինի: Միհներին ի կազմէ տատանիր, բայց կը գրուշանոյ թամակ անոնց՝ «քանզի բարումը ի նախարարաց Հայոց գեւ եւ բարեացնումը ունէին զամանակու աշխարհին, ի գեւեւամարդանն (Ասորդիդ): Եմբերի կը եւ: Ամեն ազատութիւն ի շը որուսի եպիկոսուներուն, «եւ առժամանակ մին Հայաստանի անդորրութիւնը կը պահպանու: Ասորդիդ արքանի համար ծագութեան եւ ամեր կը գործադրէ, ոնցի իսկ բռնի մոգացածները կը հանուն հնա ձմերցուն մէջ (Նշէ Հեք սիրիակ): Դատաւարութեան շնանկու մանաւանաբար կը նկարագրէ Պատմանիքը, զիւուու ամբասանուներն են Ասու Գնունի եւ Սահակ եպա: Աշշունեան: «Չառարո բոլուսու, կ'երկարի ցատավալութիւնը: Վասակուն կը դատապարտուին: Վասակ մանաւարացը կ'ամբասանուի ի բայ կացական ներէն իր գաւանանիւր հօրեցզոր Արքինիւն: 12 օր զագարումք ի միջը եւ փառաւոր ընթիրիք մը ժամանակ, ուր ներկոյ էր Ասուի իւ նախարարացնան մախութեամբ, այնակ մէջ թագավ նոն որ «Շեղը եւ երեւելի քան զամանեսեան երեւեր բազմութեանը», արքունի սենեկապու կը մերացնէն զանի իւր փառաւոր, որուն մէջ թագավ միայն իւ պահէւր: Արեւելեան խայտապահթեամբ իւ սենու: յայն զիտան, ուր կային մահապարտ ամենային:

Կախարաց եւ Հայ եկեղեցականութիւնը, թէեւ կապանը մէջ, ուրսի են գաւանանի եւ քին համար: Վասակի բանակ կենաքը շատ գան է: արքունի բայց վասները իրմէ կը պահանջնին: ունեցածը յարբռանի գրաւեցից: «Եւ յայն տղի հասուցին, միշտեւ հարցանել նաև իթէ իոյցէ նաշ: քանձ ի գերեզման նախնեացն մերց, եւ եթէ գտանաւ եր նորու, հանիւ եւ տայր ընդ իւր եւ նոր ընտանեացն առօքան, որպէս զի բազուտ մարդիք իսկ շատան ի տուժին»:

Պատմագիրին իւր պատմութեան այս եղանակը կիրէ Վասակի մահամ զամանելի նկարագրութեամբ եւ դիմակ կը անդամական ունի ունակ ապահութեամբ եւ դիմակ կը առաջ թէ «դիցու յի-

շառուկանո ոյս լուն նորու, ու ի լուսութան յանդէնանեւն մերց նորու, ով ամեայն որ զայ ըստեւ իդուուց, նորու ի հետո որից եւ ոչ մէջ շահէցու դուռու նորու»:

Տ Առուրոյ ինձեւ յաղանակին Բիթերորդ:

Պատմագիրին իւր պատմութեամ թէեւ կորած եր 452ին Ավասակի գատուպարտութեամբ, 454էն կը սկի այս զլուխը: Երկու տարւան ընդհանու առաջ է գեպք անցաւ — հարկա ոչ, թէեւ կը լու պատմագիրը:

Յաղիկորու «ի վեշտասաներորդ ամի տէրութեան. (454) Քուշանոց դէմ նորէն պատերազմ կը բանայ: Արկանէն Ազոր աշխարքն կ'անցնի: հնի նախանց քաղաքիք գդիկին մէջ կը բանտարկէ նախարարները շշմարտակաւ: Միայն զեղութու յերաննի կասերցն (Սամաւել եւ Արքահամ) ընդ իւր խաղացը: Յաղիկորու այս անգամ ալ կը յազդ թւու շնան զատերազմին մէջ: Միհներանես, որ էր պատմագր ամենայն շարեացն, Յաղիկորու մէկնում մէկ ամերելու համար կը գրգռէ զանի բանտարկեալներուն դէմ» թէ որպէս նորա ի բանտի անդանեւնին գեղը: Յաղիկորու կը սկսի արքեւ թափէլ, Սամաւելն ու Արքահամն գաղտնապէս մերցնելու հրաման կու տայ (Ծուբել 7 Կշ). իսկ Կիւշապուհի բանտարկեալները կը սարցարուին Ազոր աշեարէ թէնցեալներին եւ ծանօթ թէնցաւալու պատմաւի հետապնդութեան մէջ անեաւար: Կիւնպէտա քառասան որ խանու կը անջէ անտարկեալները, տանց հանտատամուտառ տութիւնը հրացալիք երեւեյթներուն մէջ գնակտուը համար կը ասկի մէս մանեւ գրիստէնացն գենակերն հանու եւ Յաղիկորու համանին համեմատ պարուն կը պատէ անոց հաստատամութիւնը: Դենշապուհ ալ արինու զորիք կը սկսի: բանտարկեալները արդէն հնական տառակ էր Կիւշապուհի բերեց «կրուտասան պատմակի հրատափաւան»: գիշեր մը նոյնշաբ ալ հետէ եւ գծնդակ տեղ մը կը փոխագործին: Գենշապուհ իւր երկու ընկերակիցներով կը հասնի այնակ, սասակի զրաւութիւն կիշտն սախանի որ իրենց հետաք շշիտուիք: Տանջանիք ժամանակ գահէնակն մէն խոռոչիկ (= Խոռոչատանցի) «ի զօրացն արքունի, որ ի ծածուկ ունէր զքրիստութեանն, գիշերանց նախարարներն մէջ կը խոռոչուի: ու ու կը հետաքրքրուի թէ ու կ այս նորեկի:

Սարսափէլ են ի գործ գրաւած խժգառթիւնները: Գենշապուհ պահ մը կը փոքէ անուշ լցուած եկեղեցականներն որուայ, որպէս հետեւ երկոյն շննդիւթեան կիմ իրծանալու, նախարարներուն արձանամ անտօնցմ կախուած է: Ասունց ոչ խոսումներուն կը վասահն եւ ոչ ալ պատասի լըրէն իւ բանակ Սահակ եպա: Ետառնեացն իր թարգման (?) Ղետադ երեցի, կը խօսի վարպակարութեամբ կը կանակ նոյն ունավ: Սահակ պատմաւարա-

նութեամբ կրպտասախան է աշխարհածնական խճնդիքներ շօշափելով^(*) եւ կ պնդէ իրենց հաստատառութեան վայր՝ Դենչապահն է պարզաբան այս տակ և մասնէն Արշեն Երեցը միանելը սարսափեցնելու համար, յետոյ գլխառու կու ույ։ Վեճառանական ձեւով համարվու դրսթիւնը բաւական երկու կը տեսէ. գլխառոր խօսդերն են Սահակ եւ Գեղանդ։ — Եթի Ուելուն երեցը երեսներ երկար ձառներ կը դնէ պատմափիրն այս տեղ։ կը մոռնայ թէ յառաջ թարմանով խօսել տուաւ։ Ասհակ եպիկոպոսին պարկագիտութիւնը քանից շշշտած է։

Դենչապահ ահարեան Սահակի ծանր բացարութիւններն իւր իսկ սուրով գետոն կը ճգէ մեծ եպիկոպոսին աշ թեւը, որ իւր ընկերներուն ուղարկ քաջալիքութան բառերուն հետ կը վէճ վերջին շարքը։ Դենչապահն աշ կը դրտի համազել, հրաման կը դրտի գահին երեսն։ լմբած է Ծփսիկեանց կամ՝ Պետանկեանց Կահատակութիւնը (Ասութիւն Տիշը հաշուով 453 Յաշիւ 26 Միք., իսկ Նորշէլ եւ Փարպեցու հաշուով 454 Յուլիու 25 Ափր.)։

Դենչապահ է իւր ընկերներ պահապաններ կը դնեն հնա անապահն մէջ, «ցոււուրու տասն կամ» եւս աւելի մինչեւ կարաւանն արբունի անցեալ դնասու։ զի մի այստեղնքն (քրիստոնեալք) եկեալ բանայցին ոգեկոր դաշտ։ Բայց այն Խուռիկը, որ նախապէտ նախարարց խուռն մէջ մտաւ, պահապաններուն հետ հան կը մնայ (†). պահապաննէ հրաշալի երեսներէ սահմանական կը փախչին։ Խուռիկը կը սպասէ եւ անմիջապէտ կը դտէ սասն այս, որոնց զաքի գտէր զգիտանուեռներն, կու դայ եւ սրբոց բորժմները քիչ մաւելի հետու փոխադրելով կը մաքրեն ուկինները, կը բերեն բանակն ու յետոյ սա սպաս սակաւ, յայսեղենվ՝ կը նուրիեն կապուած նախարարներուն։

Այս գէպքերէն յետոյ նախարարը կ'արձակուին, եւ «Հրավարտակը Թողութեան» կը զդուի «յաշարհ» Հայոց, Պատմագիրն ախանտակութէ իւր մի կու ույս իւրին այս գէպքերում։

Պատմագիրն մասնաւոր գլւում՝ ալ կը նուրիեն «Դուել» լուան խօսնաւուն ուղիւնութեան նոցուոց։ նորին եւ Ապրահամ գեռ ի կապան կայիս ի ներքո քաղաքինն (Արմագանց)։ ասուց ուրիշ հինգ քրիստոնեաներու հետ կը տանչուին. Պետոնդի եւ Սահակ պէտ երկու վիճաբանութիւններու կը մոնեն գենշապուհին հետ։ Անյոցդողոց աշակերտները կը պատմաւն վայսագ եղանական մը — «կորեաց զնոցա ունչու եւ զափանչու, եւ ես աննել յԱսորեան», զի կայցեն ի մականթեան արքունի։ Սորեանան մէջ ազան կը թողուի «Նոյց կոռունչու», կը հասնին Շահունց գաւառը (ի Բաքուլն), այն ասք կիմային տակ կ'աշխատին իրը արգունի մշակ եւ զնապան քաղաքներէն տուքը գովելով կը հասցնէն Ասորեանանի եւ խօսժառանիք քրիստոնեաներուն, կապուած նախարարներուն։ նորին խօրշակահար կը վախճանի այն տաճանելի աշխատութեան մէջ։

Արբահամ ալ մինակ կը շարունակէ պյանդրասիրական գործը մինչեւ 464¹. սաստիկ համարական թիւն կը վայելէ թէ նախարարներուն եւ թէ տեղացի քրիստոնեաներուն, պյանկէ որ նախարարը գէտուարա կը հաւաելցընեն զինքն հայտատան զիկել։ «զի ընդ մոտանել նորա առ նոսա, ի նման տեսցին եւ զ.քաջ նահատակն՝ որը կատարեցան որպէս, ի նման տեսցին եւ զուրբը կապան շարչարանացն»։

Արբահամ կու ույ ի Հայոց, յուզօնմով

կ'ողջանաւորհիկ համաշխարհիկ ցոյցերուն մէջ, Պատմաւորն էնակարգութիւնը եւ կը ուրանի։ Արբահամի անձն ու ապդեցութիւնը հանդիպուար կերպով ցուցաւած է, թէկէ Պատմաւորն գիտել կու ույ թէ «Զօր եթէ կամցից որ կ կարդ արքանել, գէտուարա կարասցէ ասել զվարս առաքնութեան նորուն։ Կոյն իսկ «Ցոյնը երանի եւ առաջարար հայոց, եւ բազում բարբարուց փութացած տեսանել զան մարմնով»։

Պատմագիրն նոր գլուի մ'ալ կը բանայ Ավետարան էնակուրուցն, որ իսեւ յօթուրութեամբ կը ուրանի Քիրուուսի եսուուն լանջնա ի իդունու որւանէն կորպուուլ։

Երեսուն հինգ նահատական նախարարներու անձնները կ'արձանագրէ յականէ յանուանէ, եւ կը հանայ անձն հաստատամութեան վրայ, թէ նոշէնս Արեւելեն բոցակել աշխարհներուն շղայիր տակ անասան մայքին, «Հայ ներկութեան եւ նուր կարուանաց, խաւարագել ի տուէ եւ անլոյ ի գէտերի, անվերարիւք եւ անսկողզիք, գաղանարաց գէտնական շնէն մէ եւ լից ադ» (452—462)։

Միհներսին վերջին առաջարի մ'ալ կ'ընէ Հայ նախարարներուն, որոնց պատմագիրն է կ'ընայ՝ «Զօր եթէ ի իսկ յերան վաւ ուրիշ եւն, Միհներսին մէլուն ի փոփէ ալ, փօխանակ սպանուլու կը գտէ անձն հաստատամութիւնը եւ կը միսի «սէկ արքանել ընդ նոսս, նոյն իսկ կը հաւանեցնէ Յազիկերուը «զի թողութիւնը արացցէ նոց ի կապանաց բուքանց, Պատմագիրն իրը միհնելում կարուուր տեղիկութիւն իւ կու ույ Միհներսին քաղաքական կենաքի վերջին տուրինքու մասին»։ «Զի թէ պէտ եւ փոխեցա նա ի գործոյ հազարապետութեան արքունի, եւ ի բազում իր առաջարար փասակար, ինքն իսկ յանձն իր կիմէր զաւեր աշխարհն Հայոց, զան որյ եւ մծաւ անազանց յօլզարկեաւ ի տուն իւր, ուսի կայն զկապելոցն ոչ երբեք շարափառ կամէր լինել մինչեւ յօր վահճանի կինաց իրոցու։

«Նախարարաց պատոր վերջին շրջանը, ըստ պատմագիրն, շատ ազան կ'անցնէ, անոնք իրենց եկեղեցական պաշտամանը համարձակ կը կատարին, զահինք սիրով կը վարուին. նոյն իսկ Հապուհ Հրեւէ ի իրանը, որուն յանձնաւուած կին «ամենան պատմաուրքն, մծաւպէս գութ սիրոյ էարի առ ամենեսեսն»։ Հապուհ կը միհնորդէ, պատմաւութեան հրաման կը հանէ, ուսի կարգել։

¹ Այսինքն մինչեւ նախարարաց վերադարձը, հման, Գև. 7.1.

կու ասյ, "Քի ընդ զօր արբունի երթիցեն ի գործ պատերազմին՝ Նախարարը ամեն տեղ քաջութեան հոչչէ կը ստանան, մինչեւ գովազդեան հրովարտակն առաջ վան նոցու ի Գուռն ասյին։"

Թագաւորն (ըստ Պատմագրին Յաղիկերտ. նոյն իսկ ըստ Պատմագրի ժամանակադրութեան Պերող 457) ուրախ իրեն հասած բարի լիպութիւններուն համար անձնութիւնը կը քաջարելու եւ կը խստանայ վերահաստատել զանուու իրենց իշխանութեան եւ պատուին մէջ եւ ըստ հանուը ներում շնորհել քրիստոնէ Հայուսաման։

Պերող կախն իւր եղօր Որմբի՛ հետ միահինանիւնը ձեռք անցնենու համար (Պերող մահհեծան 459 Յուլի), գարենալ Աղուսնեց եւ լեռասիր պատերուն պատմագրիւնները, որոնց մասին կարեւոր տեղիւթիւններ կու այս պատմագրիր, արդէւք կը լաւ նախարարներու անմջագու արձակումն մինչեւ յամ Վեցրէւր (463ի վրթըր և աչքի սիլլոր)։

Պատմագրին հն կը հորէ իւր պատմութեան թելը. դրեթէ քարոշ դարս դէպէր նկարագրէի յայու (439 Կամ 440—464): Նախարարց դարձ կը թողու, խոստանազվ թէ է՛ ու վայրէ ու դրայի տու դուէ. Եսց ալ, ի զոր կը պատմասինք թէ է կարեւ Պատմագրիւր. "Եթինայք քահականութեան մէջ, որով կը կնքէ իւր պատմութիւնը, բանաստեղծութեն կը պատմէ թէ եւ նախարարց շատրան։" «Բայց մէն մէն առաջ կը տարուն եւ եկին նորի ծիծեալուք, տեսին եւ ինձացին կենցաղասէր մարտիկ, եւ նորո ոչ երեկ կարտիք իւն տեսանել զանձիափն իւրեանց։ Ծաղիկը գանձնայինք լինաստիցին գլուխականէր ամուսնունց, եւ աշխ իւրեանց կարաւանաց ամսունել զանձկալիք դեկուացնաց։

Ներէ, եւ այս առթիւ ամերիկեան հնագիտական համեկօխին ուսումնամիրութիւնն մը զրկե՞ւ է. Ս. Ար աւետարանին ինդրոյ եւ քննութեան առարկայ թիւն կտար կը համապատասխանեն հիմ աւետարաններու ձեռագրաց ուսումնամիրութիւնամբ պարագան հնագիտական բարեկամութիւններու կամ աւետարանէ, որ Մակուսայի Լազարեան Արքաքանի գրչագիրը աւետարանի տառերու կրկնի խոշորական աշխան այս է այս տրուած խորհուրդը գործադրուեւ։

2. Երեխը Լուսուորէ է ։ «Փուտ նույնարդուց և Խելացաւուց՝ Հաստ զարմանալի պարի երեւայ այս նախարարը՝ Բայց աւելի զարմանալի է որ քիւ թիւն ովկացից պարի գուսուի նոյն իսկ այսօր, որ ունեւ տարակրի մունքնենայ այս մասն թիւ Ս. Գր. Լուսուորէ մեծ ծառայութիւն մ'ըքած շըլլոց իրենք ։ Խնձորէ կը գուսույ մեր իւր կը յանդի ի վեցից Ներովական հարսութեան Սոլոմոննեան ըլլուն եւ նման փառաւորս թիւններ Հաչակելու, Աղուսն գիրք Մ'ըքած է բնակնարար, եւ ձեռագրին եղացաւ չեն։ Այժմ նոյնը լուս տեսած է թէ կիրակ կիրականութիւնը և թէ գերեւ թարգմանութեանը բաւարարն զեմարանի գործոց շըրքն մէ։ (Kebara Nagast, Die Herrlichkeit der Könige, etc. hersg. Carl Bezold, München 1905. 4^o LXII+176+160. իրեն ման' Abh. K. Bayr. Akad. Wiss. I. Klasse, XXIII. Bd. II.) Գործակից է անել Գuidi. թէ ասոր եւ թէ հրապարակն անունն ինցնին բաշխաւուր է գործոցն զիւնական հնութեան դրակ եւած ըլլուն։ Մեղի համար հնապարականն այն կէտ է որ Հայոց Առաւորխն անունը գործածած է եթովու պարզ հեթիսակը Քաղաքածք մ'արդէն խարբէ մ'ալ ունիք (տես Էջ 23 եթովու)։ Կնքէր նտիտու, զր Հոյր (Abâ) Գրէտըլու հայիկազս Հայոց աշխարհի, վեյ առաջ արեան, գիւեա ի վերայ փառաւորս ան Սիսին, տապանակին Առածաջ Խարոյէլք, եւ ի վերայ փառաւորս թիւն թագաւորոց Եթովացուց որը ծնանին յերանաց Մեռելիքի, որդու Դաւթի, և Արոյը ներկայացուց է իրեն մեծ բանախուսութիւն մը, զր խօսում է Ս. Գրեխըր Լուսուորէ Նիկիյ զազովոյ Հայոց առաջն որոնք մըթ ընդ մըթ հարցում ու առարկութիւն կ'ընեն եւ պատասխն կ'անունն։ Այժմ անց՝ «Գրէտըր Սքանչելատոր» կը կոչուի բանախուս, բայց իւ Հայիկուի «Գրէտըր Լուսուորէ» ։ — երկուուր իրարու շփոշած է եթովացուց կ'եղագիրը։ Ուոշ է ամինոյն իսկ սկզբէն, ուոշ կ'ըսու (Պ. 1. Բ.)։ «Ուոշ եկաւ Գրէտըր Սկանչելատոր», որ գուր է նեստուած էր եւ Քիսասոսի համար մարտուութեան միրուն 15 տարի թշուառութեան մէջ էր, եւ ըստաւ. Երբ ես գուրի էկ՝ մտածեցի այս իրիկ մըթ և Հայոց աբույնին յինարութեան վրայ եւ ըստ մոտածաւ. Բնչէ է ձեր (աբրայից) մեծութիւնը, միթէ զօրաց բաղանութիւնը, կամ աշխարհին ասացուած շշշքութիւնը, կամ դաւառաց շատութիւնը, եւն։ Լուսուորէ ազօթքէն պարագ գտած ամսուն կը մտածէ այս ամենուն վրայ, եւ ի

Ա Յ Լ Ե Ր Ա Յ Ա Յ

Ճ Ա Ղ Կ Ի Փ Ո Ւ Խ Զ

1. Օրուաղէմի հայ նախարարն Աւետարանը: — 2. Ս. Գրիգոր Լուսաւորէ եւ «Փառք Թագաւորած, Նթուղւ պացուց: — 3. Ուսուան մանուկ:

1. Երեսուուդի հայ Շատուրիս Աւետարանը, Երուաղէմին կը դրեն՝ «Բիւզանդիինի», (թ. 2829) բ'րօֆ. Պ. Ֆրետերիկ Մուրասանան հիւն-հօրոքը Համալպարանին հնագիտական բանսին բրովէտօրին հետ պայելութիւն տաւա. Տ. Յարութիւն Ս. Պատրիարքին, ինդրէլով որ հրամայէ իր արամաւութիւնն առաջ զնել, անենիւ համար հրամաւութիւնը անշատեալ աւետարան եւ կ'ուուր ըստած ձեռագիր մասպարահեայ աւետարան: Քննեցին յիշեալ աւետարանը Պատրիարքարանի գանձինն մէջ եւ ամերիկացի Բրօֆէսօնը հաստատեր է հնադարեան գործ ըլլուս, իր վես կրած նշան-